

# ՊԱՏՄԱԿԱՆ

## ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՊԵՏ ՄԱՐԱԹԱՑԻ ԿԱՄ ԱՅԳԵԿՅԻ

— ՇԵՂԵՆԱԿ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ Ս. ՏԵՂԵԱՑ ԱՂՕԹԱԳՐՔԻՆ —

ԵՒ ԱՆՈՐ ԿԵԱՆՔԸ



Վարդան վրդ. Մարաթացի ԺՎ. դա-  
րու առաջին քառորդին ուխտի եկած է Ե-  
րուսղէ՛մ, և այցելած է բոլոր Տնօրինա-  
կան Ս. Տեղերը և այս առթիւ ալ հեղինա-  
կած է քեզեցիկ Աղօթագիրք մը՝ խնդրանօք  
տեղւոյն մենակեացնրուն: Այս վարդա-  
պետը աննշան դէ՛մք մը չէ. ինչպէս ստորե  
յայտնի պիտի ըլլայ. ան ուսեալ, գիտուն  
եւ արդիւնալից եկեղեցական մը եղած է,  
եւ իր հմտութեամբ կրնայ հաւասարիլ նա-  
խապէս Երուսղէ՛մ այցելող Գրիգոր Վկա-  
յասէր և Գրիգոր Պահլավունի կաթողիկո-  
սնրուն և ներսն Լամբրոնացի եպիսկոպո-  
սի և այլոց: Ուստի փոփոքքիլ է որ մեր  
պատուական ընթերցողներուն պարզենք  
յիշեալ արդիւնաւոր վարդապետին կեանքը:

Վարդան վարդապետի հայրենիքն ե-  
ղած է Ասորիք, Հալէպի շրջակայքը. ծնած  
կերելի Մարաթա(\*) գիւղին մէջ, (մին Ա-  
սորիքի այն բազմաթիւ գիւղերէն ուր հայ  
գաղութ մը կար). վասնզի ինքզինք յա-  
ճախ կը կոչէ Վ Մարաթայ, ուստի ամե-  
նայն հաւանականութեամբ հոցն է Վարդա-  
նայ Մարաթացւոյ հետ, որուն անուամբ ա-  
ղօթքներ հասած են մեզի(\*\*):

(\*) Հայագէտ Բրոֆ. Մառ տեղեկութիւններ կու  
տայ այս տեղւոյ մասին, յիշելով նաեւ արարական  
աղբիւրները՝ Ետևուաի աշխարհագրական քառօրիքն  
եւայլն: Արարացիք կը գրեն Այա իսկ Սմբատ  
Պատմիչ պատմելով 1329 տարուոյ դէպքերը կը գրէ  
թէ Լևոնի զօրքը Ատանայի սահմանները հանդի-  
պելով գոռիկոսի Գունդին՝ բռնեցին զինքն եւ  
զարծուցին յետ եւ գրին յարգելի ի յեկեղեցին Սուրբ  
Մօրքու ի մաս Ատանոյն:

(\*\*) Վարդան Մարաթացւոյ կ'ընծայեն ձեռագիր  
Աղօթագիրք մը կամ Աղեկերսք. քաց ի Վենետիկոյ  
ձեռագրէն կայ նաեւ Վիեննայի Մխիթ. Մատենադա-  
րանի մէջ յարակից խրատներով (տես. Թ. 144,  
ԲՈՒՄԵՆԿ, էջ 444-445), սիկդը իշխատակարան մ'ալ  
կայ թէ «ՄԵՂԱՐԱՐ ՎԱՐՎԱՍՏԱ յաճարեալ գրեց յե-  
րուսղէմ ի Սուր Թակր, ի խնդրոյ սասուածաւոր  
քահանայիս եւայլն: — Իրբու նշան թէ Այգեկցի հա-

Վարդան վրդ. Մարաթացին իր Աղօ-  
թագրքին պատրաստութեան համար կ'այ-  
ցելէ բոլոր Տնօրինական Ս. Տեղերը, որոնք  
են՝ Նազարէթ, Բիթղեհէ՛մ, Երուսղէ՛մի  
տաճարն, Յորդանան գետ, լեռան Փորձու-  
թեան, Թարթր լեռան, Տրբերական ծով և  
Յակոբայ ջրհոր (Սամարիա), Բիթանիա,  
Ս. Վիլնատուն, Կեղբոնի ձորն, այն տեղը  
ուր Սիսուս մեր Տէրը ըմբռնեցին ձորան-  
քի համար, Գողգոթա, Ս. Գերեզման, Ս.  
Սիոն խորհրդական, Ս. Աստուածածնի ննջ-  
ման տեղը, և անոր Ս. Գերեզմանը կեղ-  
բոնի ձորին մէջ, Պետրոսի հառաչման տե-  
ղը, Ս. Ստեփանոսի քարկոծման տեղը,  
Պրոպատիկէ աւազան եւայլն:

Վարդան վրդ. ի Ս. Տեղեաց այս աղօ-  
թագիրքը զլուխ գործոց մ'է, իր ոճը, բա-  
ռերու ընտրութիւնը և յարմարութիւնները  
հրանալի են, իր գրութար լեզուին գեղեց-  
կութիւնը զարմանք կը պատճառէ, իր ա-  
ղօթքնրուն մէջ շատարանութիւն չկայ,  
բայց շատ զգայուն բացատրութիւններ կու  
տայ և իւրաքանչիւր սրբավայրի յատկու-  
թեան համաձայն կը պարզէ իր աղօթքները  
և կը պատկերացնէ մեղաւորին և ապաշ-  
խարդին վիճակը փրկութեան յոյսերով:  
Մարաթացի վրդ. ի ոճը թէ և չի կրնար հա-  
ւասարիլ Ս. Գրիգոր Նարեկացի վրդ. ին  
խանգավաւուրթեան և բարձրաթիւջ ոճին,  
բայց կը մօտենայ անոր՝ իր արտայայտած  
յուզիչ և սրտեռանդն մաղթանքներով:

յակիլիկեան շքանի կը վերաբերի, իր յիշէ հայու-  
գէտ Մառ անոր մէկ խօսքը (ձուգ. Լազ. ձե՛Մ. 83,  
Թղ. 60 ք), «Կուսոցեք գրաստ մանանխոյ ի յափ եւ  
ի կշիռս յե՛րք լե՛րին Տաւրոսի, որ է յաւելելի կող-  
մանէ ի Տարան Բաղսիլ, եւ թէ լինի հնար, դուք  
րիւրք գնա ի թիւ եւ ի համարս եւայլն. քնակատե-  
պէս այսպիսի դէպքի մէջ Մեծ Հայոց աշխարհին  
հայ Մատենագիր մ'աւելի Մասիս, Արագած եւայլն  
կը յիշէր:

Իր Գ. Աղօթքին մէջ իր գրչով կը հասկըճնէ թէ ինչն նպատակաւ գրի առած է այս Աղօթագիրքը ու կը գրէ. «Բանդի ես ողորմելիս ի գարծս աղօթեանուէր պաշտաման եկեալ հասի յերուսաղէմ, և հարկեալ ի խնդրողաց՝ յարմարեալ գրեցի: զբան երգոյս, երթալ եւ աղօթել սոքօք յամենայն սուրբիս անորինակեանաց տեանն մերոյ Յիստուսի Քրիստոսի, և ի տեղիս չարարանաց և մահու ամենայն սրտոց քոց, ուր և հանդիպին ի հեռաւորս և ի մերձաւորս»:

Վարդան վրդ. ի Երուսաղէմ այցելութեան թուականը անյայտ է, ինչպէս նաև իր ծննդավայրը. երջանակաշխատակ եղիշէ Դուբեան Սրբազան՝ հայագէտ Բրօֆ. Մառի հետազօտութեան համաձայն, Մարաթացիին ծննդեան թուականը կ'ընդունի թ.Բ. դարու կիսուն, այս հիման վրայ նոյն վարդապետին Երուսաղէմ այցելութեան թուականը կը ճշգրեցը հետեւեալ կերպով. Աղօթագրքին «ի Պրոպատիկէ աւուզանին» Սրբազայրի աղօթքին մէջ Վարդան վրդ. հետեւեալ հատուածը գրի առած է. «Որ ոչ յերեսուն և ութից ամբ միայն եմ հրանդացեալ, եւ ոչ ութն եւ տասնամեայ եմ կարկամեալ, այլ եւ վարսուն եւ մի ամաց եմ գերեալ և կապեալ ի չարէն...»: այս խօսքերէն կը հասկցուի թէ Վրդ. ք. Երուսաղէմ գտնուած ժամանակ վաթսուն և մէկ տարեկան էր, որը իր վերև յայտնուած ծննդեան թուականին վրայ բարդելով կ'ընդունինք թէ յիշեալը 1211ին ուխտի եկած էր Երուսաղէմ և գրի առած էր իր Աղօթագիրքը:

1734ին այս Աղօթագիրքը Երուսաղէմի պատրիարք Գրիգոր Շղթալայկիլի (Պ 1749) և Յովհաննէս Բաղիշեցի Կոլոտ պատրիարքի (Պ 1741 Փետր. 13) հոգածութեամբ կը տպագրուի Կ. Պոլիս Մատրիբոս դպրի տպարանին մէջ. նոյնին յառաջբանին մէջ, հաւանաբար Յովհաննէս Կոլոտ պատրիարք կը գրէ հետեւեալ հատուածը. «Սուրբ եւ երջանիկ վարդապետն եկեղեցւոյ Երանելին Վարդան, զկերպ և զեղանակ աղօթելոյ ի սուրբ տեղիս կամելով ուսուցանել ազգիս Հայոց, ըստ տեառնապարզ և իմաստութեան իւրոյ, արար զգիրքս աղօթից, և իջ շրմոհանդ ուխտաւորքն զպրով ի սուրբ անօրինակեան տեղիս Քրիստոսի Աստուծոյ, զիտացեն թէ որպէս աղօթելոց իցեն ըստ յատկու-

թեան իւրաքամբ սուրբ տեղեաց, և միջնորդութեամբ աղօթիլը ընդունելի զհայցուածս սրտից»:

1811ին կրկին կը տպագրուի այս Աղօթագիրքը Կ. Պոլիս Օրթոթագիլի Արապեան Պօղոսի տպարանին մէջ, «Ի կրկին Պատրիարքութեան տեանն Ստեփաննոսի ամենապատու և եւ զհնափառ արքեպիսկոպոսի Պրուսացւոյ»: այս երկրորդ տպագրութիւնը կատարած է Մայր Եկեղեցւոյ մահտեօի Տէր Առաքել քահանան, բայց երկու պատրիարքներէն նոյն Աղօթագրքին հեղինակը երանելի Վարդան վրդ. ընդունուած ըլլալուն հակառակ, Տէր Առաքել քահանան գրքին սկիզբը կը զնէ օտարերալ երանելւոյն Վարդանայ սրբազան վարդապետի Բաղիշեցւոյ, ի պէտս աղօթասիրաց սաղիստիսալ մ'է որ գործած է Տ. Առաքել քահանան, վասն զի Բաղիշեցի Վարդան վարդապետը չէ Աղօթագիրքին հեղինակը, այլ Մարաթացին կամ Աչեկեցին, ինչպէս յիշեցինք վերև:

Լուսահոգի Տ. Շելիշէ Դուբեան Սրբազան Մարաթացիի մասին ձեռագիրներէն քանի մը ծանօթագրութիւններ քաղած ու տպագրեալ իր սեպհական Աղօթագիրքին սկիզբի և վերջի էջերուն վրայ արձանագրած ըլլալով նոյնութեամբ կը զննէք հոս. 1. Ձեռ. Երուսաղէմի, Թ. 1130. Ե... ուղորմելոյս Վարդանայ որ ի Մարաթայցոյ... մեղաւորս Վարդան յարմարեալ գրեցի յԵրուսաղէմ ի Ռուր Յակոբ ի խնդրոյ Թորոսի աստուածասէր քահանայի և այլ միանձանցն որ բազում անգամ թախանձեցին զիս»: 2. Ձեռ. Երուսաղէմի, Թ. 1576, յիւսեակարամ. «ասացաւ և գրեցաւ սուրբ և աստուածային տառս այս որ է մաղթանք ի բոլոր (սրտ) և ամենայն սուրբ անօրինակեանքն Քրիստոսի Աստուծոյ մերոյ որ յԵրուսաղէմ, ի Վարդանայ վրդ. է ի թուականութեան Հայոց 22 (= 1321) եւ ի թագաւորութեան Լեւոնի որդւոյն Օշնի. եւ յառաջնորդութեանն Երուսաղէմի Տր. Վարդանայ... (մեղապարտ գրիչ... Մեղքիսեզեկ կոչեցեալ) յառաջնորդութեան Ս. Ուխտիս Տր. Գրիգոր (Պարոնէրի), թվկ. նիս Հայոց ՌՁԲ (= 1633)»: 3. Ձեռագիրն է մեր վերեւ յիշատակած 1731ի տպագրութեան թիւեր:

Չևուսագրական այս երեք հատուածները վերլուծելով կ'հզարկագնենք թէ 1. Իրապէս Վարդան վարդապետ Մարաթացին է հեղինակը Երուսաղէմի Ս. Տեղեաց Աղօթագիրքին, խնդրանք տեղւոյն մինակ-եացնեալուն: 2. Հետ որոշ ապացոյցներու, վերեւ որոշապէս հաստատցելնք թէ՛ Վարդան վրդ. Մարաթացին 1211ին ուխտի եկած էր Երուսաղէմ, եւ զրի աւած էր իր Աղօթագիրքը, որով Մեղքիսեպեկ գրելի վերեւ յիշուած տեղեկութիւնները հիմնուոր չեն: 3. Իսկ երրորդ ձեռագիրը նոյնն է 1731ի տպագրութեան յառաջաբանին մէկ հատուածին հետ, որ կը սկսի «Սուրբ եւ երջանիկ վարդապետ եկեղեցւոյ երանելին Վարդան», մինչ միք վերեւ ակնարկած ձեռագրին հատուածին մէջ Վարդան անունին քով աւելցուած է Բալլիեցիք անունը, որպէս զի Տ. Առաքել քահանայ իր տպագրութեան մէջ կարենայ արգարացնել իր անտեղի յաւելումը:

Վարդան վրդ. Մարաթացիի մասին միայն այսքան տեղեկութիւններ, իբր հեղինակ իր Աղօթագիրքին, որ, ինչպէս յայտնի է, խմբագրուած է Երուսաղէմի մէջ: Բայց մենք առանց անդարտունայրու Մարաթացիին զբական միւս երկիրուն միայն պիտի յիշենք անոր «Ժողովածոյն Առակաց Վարդանայ» գիրքը հանգուցեալ գիտնական հաշագէտ Բրօք. Ն. Մանի հրատարակութեամբ եւ այս յորտարով, և Ն. Մաւ, Ժողովածոյն Առակաց Վարդանայ, նիւթք առ ի Պատմութիւն Միջին դարուց պարութեան հայերէնի»: Երեք մասով, առաջինը՝ Էջեատագտութիւնք», երկրորդը՝ «Բնագիր» (հայերէն), երրորդը՝ «Յուսկուածք», նոյնպէս բազմաթիւ բնագիրներով: Երեքը միասին ստուար գործ մը կը կազմեն 1207 մեծագիր ութածալ էջերով:

Հայագէտը իր այս երեք հատոր աշխատութիւնը զրկած է բազմահումու հանդուցեալ Հ. Յ. Տաշեանի, որ անոնց մանրակրթիտ վերլուծումը կատարած ու հրատարակած է Հանդէս Ամսօրեայի 189-1900 թուականին. ահա նոյն վերլուծութեանց ծանօթագրութենէն պիտի քաղենք Մարաթացի վարդապետի մասին յառաջ բերուած ուրիշ տեղեկութիւններ:

Ինչ որ այս աղբիւրներէն կրնայ քաղուել Վարդան Մարաթացիի կամ Ալեքեցիի

կենսագրութեան մասին բաց ի անոր ծննդեան եւ հայրենաց ծանօթութենէն որ արդէն յիշուցաւ, կարելի է գիտնալ անոր կրթութեան եւ եկեղեցական աստիճանին, պանդխտական կինս եւ այլ անգամանաց մասին մինչեւ անոր Ալեքի հաստատուիլը. այս բոլորը ամփոփած է հայագէտը ընդարձակ հատուածի մը մէջ:

Մարաթացին իր կրթութիւնը առած էր նախնաբար իր հայրենիքին մէջ, սակայն յետոյ կը գտնենք զինքն ուսման պարագած Արքակազնիի մէջ, ինչպէս որ ինքն իսկ տեղ մը պատմելով կը գրէ թէ «Այս յուսմանս ի ժամանակն եղև ի սուրբ ուխտն յԱրքակազնին»: Կան որ զինքը Ամթեցի ալ կը կոչեն: Անոր պատճառն այն է որ իւր եկեղեցական պաշտաման համար ասպարէզ ունեցաւ նախ Ամթի, յետոյ Տլուք<sup>(\*)</sup> եփրատի արեւմտակողմը: Սակայն ինքն իսկ յաճախ կը յիշէ որ ստիպուած էր պանդխտիլ, հեռանալ իր այն քանիկ ժառանգութենէն», այսպէս երբ կը գրէ թէ «Քուռն է կարիք մարմնոյ յորժամ պակասէ, զի հալածական եղաւ ի Բնիկ ժառանգութեան մերձէ յերկէն Կիրիսոյ<sup>(\*\*)</sup>, եւ ի գաւառն Տլոյն եւ կեպք յԱլեքեկոս»: Թէ երբ եղած է այս հալածուիլն եւ մերժուիլն ի Տլուք, յայտնի չէ: Այնուհետեւ պանդխտութեամբ թափառած է Վարդան, ինչպէս ինքն ալ յայտնա կը յիշէ, այսպէս երբ անը մը կը գրէ՝ «Նոյնպէս եւ ես որդեակք, ի մանկութենէ մինչեւ ի ծերութիւն Երջեցայ ի մէջ աբխազի, եւ անչափ լուս ծածկաբար ի գործօղացն զչարս, նա եւ ուսայ յաստուածեղէն գրոց որոց ոչ գոյ թիւ»: Միանձնական կեանք ալ վարած կ'երեւայ, քաշուած անապատաշատ Սեաւ լեռին մէկ անկիւնը, ինչպէս ինքն հոն կը գրէ՝ «Յատուածային սուրբ բրոց իրարոք վարուց առաքինութեան կարճ ի կարճոյ եւ համարուած միայն զբանիցն զերկողորմելոյս Վարդանայ որ Մարաթայ, եւ այժմ ի ձորս Սուրբ Լեթինս միանձնաց» առ Մանկազոյնս կրանուարս որ գոն ի կարգս կրանուարուրեքան եւ միանձնուրեքան որ ի

(\*) Երեսոյն կոմսութեան մէջ մեծ աւատ մ'ըր, որ Թիւրքոստիլէն հինգ կամ վեց մղոն էր, Այնթապի մօտ:

(\*\*) Կիրիսո քաղաք Ատրիի մէջ. կը յիշեն զայն Մատթ. Ուռնայեցի, Սմբաթ Պատմիչ, Սիւուան, 451:

ծերպս վիմացաւ: Սակայն այս միանձնական և ճգնաւորական կեանքէն ետքն ալ՝ Վարդան չզարգրեցաւ պանդխտութեամբ շրջելէն յատկապէս մերձաւոր իշխանաց կենաց աչ անծանօթ շննալով, ինչպէս ինքն ալ կը գրէ՝ «Եւ զայս ասելով ոչ եթէ բամբասեմ զիշխանսն... քանզի վայն է զեմ զոր իշխան կամ առաջորդ կացուցանեն յայս չար եւ ի դառն ժամանակիս: Չի թէ մեք որ սակաւ ունիմք զկարիքն եւ իշխանութիւն եւ կարողութիւն ոչ ունիմք, բայց փոքր ի շատէ առանց զրկանաց ոչ կարեմք մնալ, ապա վրան նոցա զի՞նչ ստացցից որ ունին զիշխանութիւնն եւ զկարողութիւնն և զբազում կարիքն և զաւելորդն և զբազում ծախքն, զոր բազում անդամ սեսաւ Երզնիով ի մէջ նոցա» եւ այլն: Այս իշխանաց մէջ յատկապէս միոյն նովանաւորութիւնը վաշտակ է Վարդան, այն է «Թագաւորացն» Պաղտին(\*): Այն ժամանակ Սեաւ լեառն՝ Անտիոքայ մօտ՝ ծաղկած էր բազմաթիւ վանքերով եւ մենաստաններով, Վարդան ալ՝ վայելելով նոյն իշխանին նովանաւորութիւնը, երկամայ վարարանքի կեանքէ մը ետքն եկաւ հաստատուիլ յէկեղեցի կամ Այդեկի Անապատը, եթէ ոչ նոյն իսկ Սեաւ լեռան վրայ, գրեէ մօտերը(\*\*): Ասէ՛ մնացած է իւր «Այգեկցի» յորմըրումը:

Վարդան վրդ. իր խրատական թուղթերուն մէջ բաւական տեղեկութիւններ կուտայ Այգեկի մասին. կը գրէ՝ «Յորժամ եկաք ի սուրբ ուխտն Այգեկին ի դաւառէն Տէրոյ, յես Գ. ամի պատահեցաւ, զի ահա եւ և երկու եղբարք նստեալ բամբասեցաք և զայլ ոմն բարեկամ նորա» և այլն: Դար-

ձեալ Վարդան վրդ. Մեծ բարեկեդանին շարաթ օրը գրի առած իՒԲ. ճառերուն աւարիւ կը գրէ՝ «... զոր ողորմութեամբն Աստուծոյ յարմարեալ շինեցի ողորմելիս Վարդան, ի չորրորդ ամի գալստեան մերոյ ի Մարաքսա՝ ի սուրբ լեռնիս յէկեղեցի եւ եղի ի զիրա զոր գրեցի ձուսա իՒԲ. ի խնդրոյ քաղաւառաց իբեանցին որ կոչի Պաղտին»:

Վարդան վրդ. Պաղտինի համար գրի առած իՒԲ. խրատականներուն առթիւ յիշատակագրութիւն մը ունի, որուն օրինակը թէ՛ եւ սխալաբան, բայց նոյնութեամբ կը զննէք հոս իր կարեւորութեանը համար:

«Ես ողորմելիս Վարդան ազէս ի զիտնականս եւ աննմանս ի կարգաւորս գրեցի զայս աստուածաբան տառս ի խնդրոյ աստուածաւէր իբեանցին պարուն Պաղտին որ է ազ թագաւորին, և աղաչեմ անմեղազիր լինել զիրս տրամարութեան, զի այս էր կարն մեր եւ որոյ չափ հասու եղեւ միտք մեր ողորմութեամբ Աստուծոյ ժողովեցաք յօրինացն Աստուծոյ եւ եղեալ ի սմա, եւ այլ յոժ ծանոթ եղեւ մեզ, զի Բ. ամ Բ. զբազումս («Ի զբազմունս») աշխար էի կաբ եւ ոչ ընթերցուն (ընթերցումն) գրոց. քանզի բունն է կարիք մարմնոյ յորժամ պահաւէ. զի հալածական եղաք ի բնիկ ժառանգութենէ մեմէկ յերկեմ Կիւրիսոյ եւ ի գաւառեն Տէրոյ եւ եկալ յԱյգեկս եւ Աստուած ի բարի աջողեաց զամենայն զգործս մեր և զպէտս մարմնոյ, իսկ ի հին ուսմանն յիշեալ հաւաքեցի զաս. և յորժամ սկսա կիտս (այսպէս) եւ կատարեցաք զաս աստուածաբանի ցանկելի անպատաս Այդեկս՝ ընդհովանեալ աստուածընկալ և հրաշագան սրբոց Ս. Սիոնի եւ Ս. Կարապետի և առաջնորդութեամբ Ս. Ուխտի Տէր Կոստանդան սրբազան եպիսկոպոսին մատաղ հասակէն, որն ծագելով ստորնան ժամանակ առաքելական, որ ասորիանականն Հայոց Ռիվկ (ուզգելի Ռիվկ = 1212) և էր թագաւոր Հայոց Էէնն Ըոսր(ինէ) անձ ի (Կ)իդիկիայ եւ քրիստոսապաւն եւ ահաբաւ ի վերայ աշորինաց, եւ է ի՛ր ամս գրեալ (գրաւեալ) է անօրինաց յերեսաղէմ և (բ)արմատ թագաւորութիւն (Յ)ուռաց և ազգն արիականս առ զԿոստանդնուպոլիս, եւ այսմ ամի փոխեցաւ Թաւրուս (Դաւիթ) որ կալաւ զկաթողիկոսութիւն սոկաւ ամս (1206-8) ի Արքակազնին: Եւ արդ աղաչեմ զամենս-

(\*) Հայագէտը չի կրնար որոշել թէ ո՞վ էր ճըշտի այս իշխան Պաղտին, թերեւ այն երկուքէն մին որ 1198ին ներկայ էին Բագարրոթեան նաւդարին «Իշխան Ընկուզտին» Պաղտին, եւ «Իշխան Անտաւշօին եւ կուպային» Պաղտին, (տե՛ս Սիւսուս, 471, ցործեալ 195, 328 եւ այլն):

(\*\*) Ընդորձակ կը խօսի հայագէտը Այգեկի վրայ, որ է Այգեակ («այցի» բառէն), ուտի նոյն անուանակոչութեամբ է անուան անոր հետ զոր «Դարախ Աստուծոյ» կը կոչէ Մատթէոս՝ Վկայաւերի աշակերտն ու զորժակիցն. 1102ին գրելով՝ «Հասաք ի սուրբ լեառն զոր Սեաւն կոչեն. եւ ի մեր սեպհական եկեղեցիքն, (Ա) Ռեւին սուրբ որ ըստ ասորի բարբառայ Պաւ-Վահոյ կոչն, որ Թարգմանի Գրեթս Աստուծոյ. եւ այլն: Բայց Այգեկի անապատը շատ հին է. Վարդան ինքը կը վկայէ, որ ժԲ. դարուն իր գալէն իբր 40 տարի առաջ հիմնուած է:

եանդ որք ընթիւնունք գաս, աղօթիս արա-  
րէք աստուածասէր իշխանին Պարոն Պաղ-  
տիին, որպէս զի Աստուած խաղաղութեան  
պահեսցէ զնա հարազատ եղբայրօքն իւ-  
րովք. եւ թողութիւն շնորհեցէք ամենայն  
ննջեցիւոց նոցա, զի թողչէ զաստուած  
(այսպէս) զանձանս նոցա: Յիշեցէք եւ օ-  
ղորմելիս Վարդան զոր յարմարեցայ զսա՝  
եւ զձնողսն իմ եւ եղբայր զայս կայ կանս  
(յլագլխականս) եւ որք յիշէք զմեզ որ աստ  
զրեցան, յիշէ Աստուած եւ զննջեցիւան ի  
բարի, եւ նոս փառքն:

Կը նկատուի որ Վարդան վրդ. սրտունջ  
կ'ընէ իր կրած հալածանաց եւ գոհութիւն  
կը յայտնէ գտած ապստամարանի մասին  
յլյգիկ. որմէ կրնայ հետեցուիլ որ երկար  
տարիներ հոն մնացած ըլլայ, սակայն այնպէս  
չէ եղած: Քիչ մը ետքը զինքը կը գտնենք  
Դրազարիի հուշակաւոր վանքը, Սոյ արք-  
եպիսկոպոսաց Աթոռանիստը(\*) ուր սկսած է  
մշտելի իւր առակախօս-խրատարածանութեան  
նիւթը: Թէ մը տարին Դրազարի անցած է  
Վարդան յայտնի չէ: Ճիշդ այս 1220 տա-  
րին կը յիշուի ի Դրազարի օՎարդան ոմն  
ինչպէս կ'ըսէ Ալիշան (Սիսուան, 233), որ  
թերեւս է նոյն իսկ մեր մատենազարիը, Վար-  
դան Մարտիացի-Այգեկցի:

Վարդան վարդապետի գրուոր գոր-  
ծունէութեան ուրիշ մէկ ճիւղն է՝ Ուրբա-  
տական թղթակցութիւնք: Այսպէս ձեռա-  
զիրք կը ներկայացնեն մեզ թուղթ մը  
սա վերնագրով՝ «Հարցումն Տեառն Մի-  
խայի Անտիոքայ եպիսկոպոսին թէ որպիսի  
աւրինակաւ է մարգս պատկեր Աստուծոյ:  
Եւ Պաասայանի վարդանայ վարդապետի  
Այգեկցոյն», որուն ստիղծի ալ է՝ «ով իմաս-  
տուն եւ բարեսէր հնգրեւոտ արդեակ իմ Տէր  
Միխայի, ինզիտր քո աստուածեպիւն է եւ պի-  
տանացու»: Ապահովապէս 1212ին գրուած  
«ԻԲ» խրատնիւրուն գրքէն ետքը գրուած է  
այս, եւ այն՝ նոյնպէս յլյգիկ, զման զի  
հոս ալ նոյնպէս կը տրանջէ հեղինակն որ  
ստիպուած էր «ի հին յիշատակաց եւ յու-  
մանց» զրել, որովհետեւ կ'ըսէ. «Կամ ես  
յանապատի աստ՝ հեռի ի գրեհաց եւ ի  
մեկնչաց»:

Միջայէլի ուղղուած խրատնիւրուն մէջ  
տեղ մը կարեոր է ժամանակագրական տե-  
սակէտով, եւ է հետեւեալը. «Աղպայմ որ  
զայս զիրեւ եւ զԵկեղեցւոյ ճերբողանն եւ  
զխորհրդոյն զԻԲՏ շրջեցուցանես ի սուրբ  
եւ յուղարպիտա եկեղեցիէն Անտիոք, զի  
հարսն է քո եւ պարտական ես նոս». եւ առ  
ե տուր եւ խնամես որ չկորնչի, եւ որ կարէ  
զրել ի սոցանէ զի անեսցին, զրեսցէ Աս-  
տուած անջնջելի զանուն նոցա ի զիրն կե-  
նաց: Նսեւ մեծ բանադրանք եւ կապանք  
կայ զրեալ յեկեղեցոյն ներքոտանն, որ  
քե ես ոչ ժամանեմ օւմամն Նրուաղիմի,  
նա ի ձէնջ ով եւ մասաց կենդանի՝ տացէ  
զնա քրիստոնէից, եւ շինէ սուր Թակոր  
տուն Հայոց, եւ առցէ զաւրհուութիւն Աս-  
տուծոյ: Ապա զխաղաղ, աստուածասէր  
առաջնորդ՝ զի ամենայն բաւնս զոր խնդրե-  
ցիր փառաւորք եւ հրաշալիք, իսկ վերջին  
հարցմունս կարի փառաւորագոյն խորհր-  
դովք լցեալ է ո: Աստուածութիւնն Երրոր-  
դութիւն է. համազոյ եւ անբաժանելի, որ  
է ստեղծ զգեղ ի պատկեր իւր Երրորդու-  
թիւնն, որ ես հողի եւ մարմին եւ միտք,  
որպէս եւ գրեցի ի ճառս Պաասայակցու-  
թեան Աստուծոյ որ առ մարդ է»:

Թողլով այն կէտն ալ՝ որ երկրորդ տեղն  
բացորոշ ապացոյց է Վարդանայ հեղինա-  
կութեան, քանի որ կը յիշէ իւր միւս գործն՝  
«Պատկերակցութեան» ճառն, կարեւոր է  
այն տեղն որ կը ցուցնէ թէ ստոյգ գրուած  
են ԺԲ. զիտով խրատնն (1212էն) ետքը.  
տակաւին յլյգիկ, այնպիսի ժամանակ մ'որ  
յոյս կար Երուսաղէմի ալապտութեան: Ուս-  
տի ինչապէս արշաւանքն է որ կ'անար-  
կուի հոս. Ե այս պարագայքն կրնային ըլ-  
լալ միայն ինչապէս Երրորդ արշաւանքն  
(1188) ետքը, կամ Հորրորդին (1203ին) կամ  
նաեւ հինգերորդին (1228ին), Ե արդէն ա-  
ւարտը կը գտնենք նշանակուած՝ «եւ եր  
քիւ հայ. ՈՂԸ = 1229, յորժամ ասացաւ ասա»:  
Վերջնայէս այս ամէնուն Վարդանէն ըլլա-  
լուն արտաքին ապացոյց ալ կայ, Կարնոյ  
Սանասարեան վարժարանի մէկ ձեռագիրը,  
որ ընդհանուր խորագրին ներքեւ՝ «սենյիրք  
եւ Հարցմունք Միխայիլ Անտիոքայ եպիսկո-  
պոսին ի մեղաւորեա Վարդանայ հինգ կը-  
տորներն ալ ունի: Հինգ ալ ամբողջութիւն  
մը կը կազմեն, ուղղուած նոյն Միջայէլ-  
ի՝ անոր հարցմանց ի պատասխան, այս-

(\*) Դրազարի, որ նաև Եփոսոյ անուպատ էր  
կոչուի. օրագնաց մը հետի է Սիսուան, (Սիսուան,  
230 - 36):

պէս ալ սկսելով՝ «Ո՛վ զ Կերպասառուեալդ յևստուծոյ եւ ի մարդկանէ հրեշտականունն եպիսկոպոս Տէր Միխայել մեծին Անճիոմու եւ սուրբ ուխտին ու կոյնի Յիսլաւնց . . . » : Յետոյ կ'ըսուի՝ «Եւ արդ այս հինգ հարցմունցս ցուցանեն զերկիւզս Աստուծոյ որ կայ ի սիրտ քո» և այլն :

Վարդան վրդ. Թղթակցութիւններ ունի Սուրբ լերան միանձանց կետ, յատկապէս գրուած մը ունի «Սիրոյ կամք» ի ուխտէն իւր Տէրէն եղնելէն (1212) չորս տարի ետքը (1216ին) յԱյգեկ : Վարդան վրդ. ուրիշ գործ մ'ալ ունի կրօնաւորութեան երեք կարգերու մասին որ կետաքրքրական գըրուածք մ'է, և ուր Վարդան կը յիշէ նաեւ Սարկաւազի մէկ գործը : Ասկէ կ'իմանանք մինք այն ժամանակի անապատներուն ներքին կեանքը, յատկապէս այգեգործութեան եւ պարտիզպանութեան ծաղկիչն այն տեղերն, որով յաճախ կուտի ու վէճի առիթ կը տրուէր : Այսպիսի վէճի մը առթիւ տեղեկութիւններ կուտայ Այգեկի անապատի մասին, վերջերն ալ աւարտաբանական յիշատակագրութիւն մ'աւելցնելով որ յայտարար է խոնարհական բարոցը Վարդանայ :

Այս վէճերու մասին ընդարձակ գրած են, քանի մը տողերը միայն կը դնենք հոս . «Ով որդեակ իմ, եղև այսպիսի խոսվութիւն և վէճ և մասխանք ի միջի մերում եւ ասի առի վրորճն զոր գրեցի : Քանզի բազում ծառս գեղեցիկ մրգաբերս սնգեալ էին առաջին միայնակեացն որ բացին եւ սրբեցին զանապատս, որ է սակաւ ինչ պապաւ ի Բառասուն ամեն(») : Եւ այս երկու կամ է զի տնգեաց սասանայ մասխանք ի միջի մերում և նախանձ ի վերայ մրգաբեր ծառոց և վէճ և աղաղակ, և մեծ պատերազմ ունէր զմեզ և և տրտութիւն զայս երկու ամս, և ելք ոչ կարէաք գտանել . . . : Եւ եկեալ եղբարքն յեկեղեցի ի մուտս կրօնակէին եւ խորհեցաք թէ շահ ինչ ոչ կայ մեզ ի մրգաբերացս, այդ խոսվութիւն էր ի մեզ . . . : Եւ զայս սասցեալ եղբարքն եւ դիմեալ իւրաքանչիւր ի տապար իւր և սուր ի վերայ եղեալ կոսորեցազ զամենայն մրգաբերսն աւելի քան զհարիւր ծառս որ կային

ի դրունց Թ. խցին՝ քգինիս եւ ընկուզիս, սերկելիիս եւ ալորի, մեմբիս եւ արեակայիս : Եւ ևս մեղաւորս քաջալերէի զեղբարսն թէ մի երկնջիք, զի այս վարձք է և ոչ դատապարտութիւն . պարծանք է անապատիս եւ ոչ նախատինք : Եւ զայս աւարաք եւ ի նոյն ժամս գրէի զգիրս զայս, և եղև խաղաղութիւն յոյժ ողորմութեամբն Աստուծոյն :

Վարդան վրդ. ի մահուան տարին ճշտութեւ չգիտցուի, թէ՛ իր Աղօթագրքին և թէ՛ իր միւս գրուածքներուն մէջ յաճախ կը տեսնուի որ Վարդան կը յիշէ իւր ծերութիւնը . աչաց լուսոյ նուազիւն . իւր սգառանցեալ այլեւոր ըլլալու, և այսպիսի խօսքեր կը գտնենք ուրիշ տեղեր ալ, ինչպէս Քարամանցի Թ. 80 Ձեռագրին (Լեհրին) մէջ կը կարդացուի, «զի ծերութիւնս եւ յերկար ցաւս կուրացոյց գոխոս և զաչս իմ» և այլն : Միւս կողմանէ ինքը կ'ապրէր տակաւին Մոնկուլաց յԱսորիս, արշաւանքի ժամանակ որուն համար կը գրէ իւր Թրատուց մէջ, «Մոնկուլաց ի Հայս արշաւելն էր 1220ին և երկրորդ անգամ աւելի սաստկութեամբ 1222ին» . սակայն Վարդան կ'աղանակէ ոչ թէ իրեն համար կեռաւոր այն արշաւանքն ի Հայս, այլ յԱսորիս՝ որ եղաւ 1235ին, ուստի այս տարին կը գրէր տակաւին : Մանաւանդ թէ շատ ուշ թուական մ'ալ կուտայ իւր Վանս Շուքրանի ճառին Դրազարիկան խմբագրութիւնն, Ձեռ. էջ. Թ. 1767, թղ. 4Ա. ուր կ'ըսուի՝ «Ապաստոյզ վա՛յ մեզ զի այս ԽՄՀն (= 1275) որ զօրհանապազ քարոզին մեզ . . . » : Սակայն շատ անհասանալի է որ 1275ին կ'ապրէր Վարդան : Այնու մանաւանդ որ յիշեալ թուականը յայտնապէս մուծուած է ոեւէ գրէ՛ մը, միւս օրինակն՝ բուն Վարդանայ խմբագրածն՝ ոեւէ է թուական չունի հոս(») :

Վարդանայ մահուան ժամանակը ստուգելու տեսակէտով կարեւոր է Յովնաննու Մր-

(\*) Ըստ այսմ, քանի որ Վարդան կը գրէ 1216էն ետքը, Այգեկի հիմնարկութիւնն ըլլալու է՝ ամենէն կանուխ՝ իբր 1176 ին :

(») Միւս խմբագրութիւնն (էջմ. Թ. 1631) այսպէս ունի, «Ապաս վա՛յ մեզ, ով որդեակք, Բանգի Բանգի՛ ամ է ի խաչելութենէն Տեառն մինչև ի մեզ . . . : Բաց տարի այն ԽՄՀն Թուականը չէ ի ծննդեղէն Քրիստոսի, այլ զի ևս Խաչելութենէն, որով կ'ունենանք (1275 չ 33) ԺԿ. դարու սկզբէն 1308 Թուականն, որ մեր Վարդանայ համար անհնար է :

գրեկացւոյ մէկ խօսքն իւր «Վասն Յիշոց- նատուացո ճառին մէջ (Ձեռ. Էջմ. Թ. 1631, Թ. 4. 133) ուր կ'ըսէ՝ Եւ սուրբ նայրն մեր մեծ վարդապետն Վարդան յիւր կենդանութիւնն բազում անգամ ժողովք արար և զնոյն կու- ռանք հաստատեաց որ կաթողիկոս կամ ե- պիսկոպոս կամ վարդապետ կամ երից՝ չու- նին իշխանութիւնն զյիշոցատուն կամ աւրն- նն կամ հրդորել կամ թաղել կամ գողայան կնքել կամ պսակել, որ չտան զսրբութիւն շանք և ինքեանք նոցա մեղացն և նյովիցն կցորդ լինին»։ Յովհ. Երզնկացի որ իբր 1250ին ծնած կը համարուի, հոս մեր Վար- դանայ մասին կը խօսի, և անհար չէ Եր- զնկացիդ աշակերտած ըլլալ Վարդանայ, ինչպէս կ'աւանդուի, որ իւր վերջին տարի- ները քաշուած առանձնացած էր ըստ Սո- մալի (էջ 115) Սեպուհ անապատը, ըստ

Ջարրհանեղեանի (տի'ս Հայկ. Հին Դպր- Գտմ., տպ. Բ., էջ 733, տպ. Կ., էջ 755). «Հազարատ եւ Սանահին վանաց մէջ տեղ կայննոյ ձոր ըսուած տեղը, և հոն եղող պզտիկ վանքին մէջ քաշուելով՝ քովը յա- ճախող աշակերտաց դաս կու տար։ Յովհ. ալ գնաց, ու հաւանական կը կարծուի թէ ինչուան Վարդան վրդ. ի մահը անոր քով կնցաւ»։ Եթէ ճիշդ է այս աւանդութիւնը կամ ստուգիւ մեզ Վարդանն է յիշուածը (\*), այն ատեն Վարդան կ'արդէր 1250էն ետքն ալ։ Յամենայն դէպս երբ Երզնկացի կը գրէր «Վասն Յիշոցնատուաց» ճառը՝ շա- տոնք մեռած էր (հմտ. «Եիւր կենդանու- թիւնն» և այլն), սակայն ե՞րբ գրած է Եր- զնկացի (ծն. 1250, № 1326ին) յիշեալ ճառը, որը չգիտցուիր։

ՄԿՐՏԻՉ ԱՐՔԵՊՍ. ԱԳՍԻՆՈՒՆԻ

## ԵԿԵՂԵՑԱՊԱՏՄԱԿԱՆ

### ԳՐԻԳՈՐ ԿԵՍԱՐԱՑԻ ՊԱՏՐԻԱՐԹ ԵՒ ԻՐ ԺԱՍԱՆԱԿԸ

Վիեննայի վանքին մէջ գտնուած ձե- ապարիւր ունի նաև ուրիշ գտնած մը. «Գրանձ երկրորդ վասն մանուսն Գրիգորի կարողի- կոսի՝ սասցիւոյ ի նոյն Գրիգորե աշակերտե նո- րին։ Այգոյ խառնաթի, եղաք մեմնի, որ ցան- կըն փակի» և այլն՝ Ա-Ք, որուն կը կցի (Թ. 2. 184ա) «Գովեալ անուն Տեր Սրայիտն, ռարթի արագ, Գրիգորիոս կարողիկոս մեծ պատրիարք և այլն՝ «Գրիգորի ե բանս այս» (Տաշեան, Մայր Յօսցւլ, էջ 732)։

Կ. Պոլսոյ Ազգ. Մատենադարանին մէջ (Թիւ 133 ձեռագիր) ևս կը պահուի Հաւա- քածոյ մը, որուն մէջ կը կարդանք թէ շարագրուած է Տղոքերգական քանիս երե հն- սեւակ այս և ճրի քանիս ևս երե ներշնչական սաղի ողնա, գառաչին, գնախաղարկան զիծն հանդերձ վերջապահն փաղարկեանցն, բոս այիփարեից ջառիցն արուեստորեայ, ի չնչին և ի զոհե առնե կեսարացոյ պիսակ սևուստը Գրիգոր որչորեայ, որ ևս կրչւստը պիսակ վա- րպագ անուանայ, յարևարեայ չնչին քանիս»։

Ձեռագիրը գրուած է 1607 Դեկտ. 31ի օրը Կեսարիոյ Ս. Սարգիս եկեղեցւոյն գու- ուր։ Իսկ Երուսաղէմի Ս. Յակոբեանց մա- տենադարանը կը գտնուի հաւաքածոյ մը (Թ. 1042 գրչագիր), որ հաւաքում մըն է սղբերու և ներբողեաններու, կայ հատուած մը «Գրիգոր վրդ. Կեսարացոյ, որ եկաց երիցս պատրիարք Կ. Պոլսոյ ևս կայ քաղեալ ի Ղարս- քիս, ներողեան ի վերայ մանուսն Սրայիտն կարողիկոս Ռոմիպեցոյ»։

Ինչպէս արդէն յիշատակեցի, Տրդատ եպօ. Պալեան իրեն սեպհական ձեռագիր ժողովածոյի և Տաղարտի մը մէջ գտած է շորտ տողեր, որոնցմէ մէկը Վիեննայի ձեռագիրին մէջ ալ կար, ինչպէս տես- նուեցաւ։

(\* ) Որ կ'ըսուի թէ անճամանակուն է. գտնն զի յիշեալ Վարդան վրդ. ն ուսուցիչ երզնկացոյ՝ կը համարուի Վարդան Մեծ (№ 1271) ևս այս կը յար- մարի երզնկացոյ մասին միւս աւանդուածներուն ալ։